

ԲՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԵՒ ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ
ՊԱՐՀ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ա. ՅՍ գործը, ինչպէս վերնագիրէն կ'երեւի, ընտանեկան դիւրիմաց սճով, տրամախօսութեան ձեւով և զուար ճալի եղանակաւ աստիճանաբար կը սորվեցնէ մանկանց Բնագիտութեան եւ Տիեզերագրութեան կարեւոր և օգտակար ուսմանց կարեւորագոյն մասերը :

Ա. ՅԱ Երկասիրութիւնը կրնայ օգտակար ըլլալ ո՛չ միայն իբրեւ դասագիրք՝ Հայ-մանկությն, այլև իբրեւ ընթերցանութեան գիրք՝ ժողովրդեան և՝ ի մասնաւորի ուսումնատենչ օրիորդաց և որդեսէր մարց, որք կարեն մեծապէս օգտիլ սոյն աշխատասիրութենէն եւ զիրենք շրջսպատող մատաղահաս մանկությն ընդաբոյս հետաքրքրութիւնն ու բնածին հարցասիրութիւնն արդիւնաւոր կերպով գոհացնել:

Ա. ՅԱ Նպատակաւ ձեռնարկեցինք սոյն գործը մաս առ մաս ֆրանսերէնէ թարգմաննելով Ակնի ընթերցողաց ընծայել, յուսալով որ հաճելի և շահաւոր կը լինի ուսումնասէր ազգայնոց :

Մ. Ա. ՅԱ

ԳԼՈՒԽ Ա.

ԲՆԱԿԱՆ ԵՐԵՒՈՅԹՔ

Զոր օրիորդ ԹԱԳՈՒՀԻ կ'առաջադրէ բացատրել:

ՕՐԻՈՐԴ ԹԱԳՈՒՀԻ .- ԵՇԵ կ'ուղէք սա մամուռին վրոյ քիչ մը հանգստանանք,

ՄԱՐԻԱՄ .- Աւելին չեմ ուղեր, օրիորդ, վասն զի մեր ըրած երկայն շրջագայութիւնը՝ զիս բաւականաշափ յոգնեցուց :

ՕՐ. ԹԱԳ. .- Նստինք ուրեմն .
ՄԱՐ. .- Ի՞նչ գեղեցիկ օր, որչափ կապայտ է երկինքը .
ՅԱԿՈԲ. .- Տաք է, բայց հով կայ .
ՕՐ. ԹԱԳ. .- Զէք փափաքիր գիտնալթէ ուրիշէ կ'ուգայ այս հովը, որ ըդ ձեզ կը զովացնէ եւ ուր կ'երթայ, ինչու երկինքն այսօր կապայտ է և ինչ չու երբեմն, օրինակի համար երեկ, բոլորովին ամսով ծածկուած : Ուրիշէ կ'ուգան այս ամսերը, ինչ են և ուր կ'երթան : Ինչու սա մեր ուորին տակ տեսնուած գետը անընդհատ կը հոսի ինչու անօր ջուրը կապայտ է, մինչդեռ բաժակի մը մեջ անգայն կ'երեւի : Ինչ չու համար հոսած պառուղները ծառերէն կը թափին, ինչու փոթօրիկներ տեղի կ'ունենան փոյլատակումներով և որոտումներով, ինչու համար ամառ կ'ըլլայ, երբ ջերմութիւնն ըզմեղ հեղձամբղձուկ կ'ընէ եւ ձմեռ, երբ ցուրտն զմեղ կը սառեցնէ : Ինչ չու ցորեկ և գիշեր կ'ըլլայ : Ինչու որշափ ալ երկրիս վրոյ քալենք, բնաւանօր ծայրը չենք համերի : Ինչու . . .

ՄԱՐ. .- Միթէ կարելի՞ է որ մարդ այս ամենը գիտնայ :

ՕՐ. ԹԱԳ. .- Ա. ՅԱ, և տակաւին ուրիշ շատ բաներ :

ՄԱՐ. .- Կը հաճիք զանոնք մեղ բացատրել :

ՕՐ. ԹԱԳ. .- Կը փափաքիմ նոյն իսկ այս օրէն սկսիլ և եթէ ձեզ շահաւոր ըլլայ, ուրիշ անգամ ալ շարունակել :

ՅԱԿ. .- Դուք ինչեն գիտէք :

ՕՐ. ԹԱԳ. .- Ա. ՅԱ ամենը գիտողութիւններով եւ խորհրդածութիւններով գիտցուած է, այս ամեն բաներուն եւ առաջին ակնարկով անհասկանալի կարծուած այս ամեն փոփոխութեանց պատճառները գտնուած են : Ա. ՅԱ փափախութիւնները՝ Բնական երեսներէ կը կոչուին :

ՄԱՅ. — Ո՛Հ գատած է ասոնք :

ՕՐ. ԹԱԳ. — Բազմաթիւ անձնիք քառի մը բաներ գտած են, իւրաքանչիւր ոք իւր նախորդաց եւ այլոց արդեն գտածներէն օգուտ քաղելրվ, և այս ամեն դիւտերը՝ մատեաներու մէջ գրուած են, որք Բնագիտութեան և Տիեզրագրութեան գրեանք կը կոչուին :

ՅՈՒԿ. — Երբ գրեանց մէջ ինձ անհասկանալիք բառեր գտնուեին, ինչպէս են ձեր ըստանելրը, նոյն գիրքերը զիս կը ձանձրացնեն :

ՕՐ. ԹԱԳ. — Կը վստահացնեմ զձեզ, որ այլ ևս այս բառերը չը պիտի կը ընեմ ձեր տուջեւ մինչեւ որ դուք ինքնին չը խնդրէք :

ՅՈՒԿ. — Երբէք չը պիտի խնդրեմ :

ՕՐ. ԹԱԳ. — Տեսնենք :

ՄԱՅ. — Օրիորդ, ինչու համար քիչ մ' առաջ ըսկիք որ, եթէ մէկը երկրի իրավու վրայ շարունակ քալէ, բնաւ անոր ծայրը չը հասնիր . ասոր պատճառ երկրիս խիստ մեծ ըլլան է արդեօք :

ՕՐ. ԹԱԳ. — Ո՛չ, այս չէ պատճառը, զոր պիտի բացատրեմ ձեզ, բայց ահաւասիկ արեգակը մեր վրայ եկաւ, և կը նեղէ զմեզ, եթէ կամիք, տեղերնիս փախենք, երթանք մօտակայ ծառին շուշը նստինք, ուր աւելի հանգիստ պիտի ըլլանք և մեր խսսակցութիւնը շարունակենք :

ԳԼՈՒԽ Բ.

ԵՐԿԻՔ

Հորիզոն, — Զետ, երկրի. — Ապացոյցք երկրի կլորութեան. — Մակերեսոյթ երկրի. — ՌԱՎԱՆՈՒ. — Ցամաք. — Ընդերք երկրի. — Երկրաշարժք. — Լ. երինք. — Հրաբուխք :

ՕՐ. ԹԱԳ. — Երեկ, երբ այդ վարը նշանարուած գիւղն էինք եւ նոյն գիւ-

ղէն այս բլուրը կը նկատէինք, ուր ենք այժմ, մեզ ոյնակէս կը թուէր թէ այս բլուրն աշխարհիս վերջն է, ուրիէ անդին ոչինչ չէինք տեսներ բաց 'ի երկինքէն . բայց այսօք, որ հոս ենք, ըդուեղ շրջապատռուած կը գտնենք դաշտերէ, մարգերէ, միով բանիւ երկիրներէ, ձիշդայն այն տեղն երթանք, ուրիէ անդին կարծենք թէ բան մը չըկայ, երբ հոն հասնինք, գարձեալ զմեզ շրջապատռող այս դաշտաց մէջէն, հոգ չէ թէ որ կողմն ըլլայ, մինչեւ այն տեղն երթանք, ուրիէ անդին կարծենք թէ բան մը չըկայ, երբ հոն հասնինք, գարձեալ զմեզ շրջապատռուած պիտի գտնենք գաշտերէ, մարգերէ, միով բանիւ երկիրներէ, ձիշդայն այն տեղն պէս, և այսպէս շարունակ, ամեն անգամ որ տափարակ գետնի մը վրայ գտնուինք, միշտ այնպէս կարծենք թէ երկիրը՝ կորի մը կամ բռնրակի մը ձեւն ունի եւ թէ մենք նոյն բռնրակին մէջ տեղն ենք, որոյ եղրերը հողիլն կը կոչուին : Որշափ ալ առաջ երթանք, երբէք չենք կրնար այս հորիզոնին հասնիլ, որ դիտողին տեղափախութեան համեմատ ինքն ալ կը տեղափախուի :

Եթէ կամիք, վազը կառք մը բըռնենք, և վարը, ամենէն հեռուն նըշ մարուած լեռն երթանք, որ այս տեղէն մեր հորիզոնը կը կազմէ, և պիտի տեսնէք որ երբ հոն հասնինք, ձիշդասոր նման կը՝ նոր հորիզոն մը պիտի ունենանք :

ՄԱՅ. — Ուրեմն, միշտ մեր շուրջը՝ կը հորիզոն մը կայ :

ՕՐ. ԹԱԳ. — Երբ մեզ խիստ մօտ պատմը, կամ տուն մը, կամ ծառեր եւ կամ լեռ մը գտնուի . յայտնի է որ այն կողմէն նոյն պատը կամ նոյն տունը, կամ նոյն ծառերը և կամ նոյն լեռը մեր տեսութիւնը կը խաբանեն և կ'արգիլեն իրենց ետեւն եղած հորի-

զոնը տեսնել, ինչպէս որ վարագոյր մը իւր ետեւն եղածները անենելու արգելք կ'ըլլայ. բայց տափառակ գեանի մը վրայ, ուր տետևմիւնը խարանազ արգելք մը շը կ'այ, միշտ կը հանրիզն մը կ'ունենանք. և այս հորիզոնն այնչափ մեծ կ'ըլլայ, որչափ մեր կեցած տեղը բարձր ըլլայ. ինչպէս, երբ գաշտի մը մէջ ըլլանք, մեր շուրջը մեծ տարածութիւն մը չենք տեսներ, բայց եթէ լերան մը վրայ ենենք, անոր կողին մէջ տեղը հասած ժամանակ՝ հորիզոնն արդէն աւելի մեծցած կ'ըլլայ, եւ երբ կատարն հասնինք, հորիզոնն ալ աւելի կը մեծնայ և միշտ կը կ'ըլլայ.

ՄԱՐ. — Զեր ըսածներն անհասկանալի են :

ՕՐ. ԹԱԴ. — Բնաւ երբէք, երբ մը տածէք, որ երկիրս կը է :

ՅԱԿ. — Երկիրս կը է :

ՕՐ. ԹԱԴ. — Գնտակի մը նման :

ՅԱԿ. — Բայց լեռներն ու ձորերը չեն թողուր որ գնտակի մը պէս կը ը ըլլայ, կամ թէ այն ատեն, բոլորովին խորտութորտ գնտակ մը պիտի ըլլայ :

ՕՐ. ԹԱԴ. — Երկիրն այնչափ մեծ է լերանց բաղդատմամբ որ լեռներն ու ձորերը չեն կրնար երկրի վրայ բարձրութիւններ և խորտ թիւններ կազմել և անոր կը ը ըլլայ արգելքը ըլլալ, ինչպէս որ նարնջի մը կ'եղեւին վրայի խորտութորտութիւնները՝ նաքնջն կը ը ըլլայ արգելք չեն ըլլար :

ՄԱՐ. — Բայց ինչո՞ւ գիտցուած է երկրիս կը ը ըլլայ թիւնը :

ՕՐ. ԹԱԴ. — Նախ այս կը ը ըլլայ հորիզոնի կ'ըլլայ. մենք նարնջի մը վրայ գտնուած մրջիւնի մը կը նմանինք, մը ը լիւննիւր հասակի կարճութեան պատճառաւ մէկ անդամէն նարնջին մէկ փոքրիկ մասը միայն կը տեսնենք, որ հեռանայ, առաջին անդամ ստորին մասն կաներեւ ըլլայ կ'ըլլայ, և յետոյ առագաստը :

գանուի, կը որ է. եթէ մրջիւնն սկսի քալել, հոգ չէ թէ որ կողմն ըլլայ, իւր հորիզոնն ալ նարնջին վրայ կը փոխուի, ինչ համեմտութեամբ որ քալէ, նոյն համեմտութեամբ նարնջին մէկ նոր մասը կը տեսնէ, բայց այս անսած մասը՝ միշտ կը որ է. որովհետեւ նարինջը կը որ է, մրջիւնն այս կերպով կը նայ զրջան մ' ընել նարնջին վրայ և գարձեալ մեկնած կէտը վերադառնալ: Նոյնպէս մենք երկրի բաղդատմամբ այնչափ փոքր ենք, որ մէկ անգամէն, երկրիս մէկ փոքրիկ մասը միայն կը տեսնենք և այս մասը կը որ է, որովհետեւ երկիրս կը որ է: Ահաւասիկ թէ ինչո՞ւ համար երկրիս վրայ շարունակ կրնանք քալել առանց երբէք առ ծայրը գտնելու: Ճանապարհորդուններ անոր այ շրջանը կատարեցին եւ դարձեալ իրենց մեկնած կէտը վերադառնան: Ուրիշ գիտողութիւններ ալ կան տակային, որոնք շատ լաւ կ'ապացուցնեն երկրիս կը ը ըլլայ թիւնը :

ՄԱՐ. — Ի՞նչ գիտողութիւններ :

ՕՐ. ԹԱԴ. — Նաւերու մեկնելը տեսած էք :

ՄԱՐ. — Այո՛ :

ՕՐ. ԹԱԴ. — Նամատ լաւ, գուք դիտած էք, որ նաւու մը ստորին մասն աներեւոյթ ըլլալէն վերջն ալ երկարժամանակ առագաստները կ'երեւին :

ՅԱԿ. — Այո՛, ճիշդ է, ինչո՞ւ :

ՕՐ. ԹԱԴ. — Տուէք ձեր լաստիկ գընտակը և անմիջապէս այս թղթով փոքրիկ նաւ մը չինեցէք: Եղան: Նատ լաւ, ծուէք: Տեսէք, այս փոքրիկ նաւին մէջ գնտասեղով վարդի թերթ մը տնկեցի իրերեւ առագաստ: Ահաւասիկ մեր մեկնելու պատրաստ նաւը, նայեցէք: Զայն գնտակին վրային կը սահեցնեմ: Որշափ որ հեռանայ, առաջին անդամ ստորին մասն կաներեւ ըլլայ կ'ըլլայ, և յետոյ առագաստը :

Ուրիշ առաջ կու դայ այս արդիւնքը :
—Գնատակին կլորութենէն :

Նոյնպէս երբ ովկիանոսի մը վրայ
ստհող մեծ նաւ մը տեսնէք, եթէ ովկիանոսը տափարակ ըլլար, նաւն ամբաղապէս պիտի նշմորեիք այնչափ երկար ատեն, որշափ ձեր աչքը զօրէր . բայց ընդհակառակը, այնինչ ձեր աչքը տակաւին կը զօրէ տեսնել, ովկիանոսի կլորութիւնն արդէն անոր ըստորին մասը ձեր տեսութենէն կը ծածկէ և հուսկ ուրեմն առագաստներն աներեւոյթ կ'ըլլան, մեր փարբիկ ձեր մակնութին վորդէ առագաստին նման :

ՄԱՅ. — Բայց ովկիանոսն երկիր չ:

ՕՐ. ԹԱԳ. — Ծովու ջուրը՝ երկրիս մակերեւոյթին մեծ մասը կը ծածկէ և անոր հետ ամբողջ մը կը կազմէ : Օրինակի համար ձեր լաստիկէ գնտակին վրայ մատով կոխելով՝ փոս մը կը շենէմ. դիցուք թէ այս փոսը՝ ջուր լցուն ըլլայ, այն ջուրը գնտակին վրայ ծով մի պիտի ներկայացնէ և գնտակին կլորութեան արգելք չը պիտի ըլլայ : Այսպէս ալ ծովերու ջուրը երկրի կը լրութեան արգելք չը կրնար ըլլալ :

ՄԱՅ. — Երկրը շտա մէծ է :

ՕՐ. ԹԱԳ. — Երկր կոմը շորս քաղաքներ և յիսնի չափ գիւղեր զիրենք շընապատող գաշտերով մէկտեղ, (որոց մէջն ստիպուած ըլլայ մարդ անցնիլ մէկ գիւղէն միւսը երթարու համար), գրեթէ նահանգ մը կը կազմեն : Այսօր Ֆրանսիի մէջ գրեթէ մի և նոյն մեծութեամբ 86 նահանգ կայ : Եթէ Ֆրանսայի մէկ ծայրէն մինչեւ միւսը ճանապարհորդած ըլլայիք, կրնայիք անոր ամէն կողմէն ունեցած տարածութեան վրայ գաղափար մը ունենալ: Գրեթէ Ֆրանսայի տարածութեան 1000 անգամը պէտք է երկրի մակերեւոյթը ծածկելու համար :

Երկրիս մակերեւոյթին երեք քա-

ռորդը՝ ծովերով ծածկուած է : Ենթադրեցէք որ ձեր լաստիկէ մնամէջ գնտակը մէջ աեղին երկու հաւասար կոտր լնեմ և այս կէսերը տարածելով անձնեց վրայ ցամաքներն ու ծովերը նըկարագրեմ: Մէկ կէսին մեծ մասը, ինչպէս կը տեսնեք, գործադցնէ, որոց վրայ գրաւած են Եւրոպա, Ասիա, Աֆրիկէ, Ամերիկա, ասոնք ցամաքները, կոմը երկրի մէծ տարածութիւններն են . մինչդեռ մնացեալ Ճերմակ մասը՝ ջարը կը ներկայացնէ : Զեր գնտակին վրայ այսպէս տարբեր գոյներով ցամաքներն ու ծովերը նշանակելէս յետոյ՝ գնտակին երկու կէսերուն եղբերըն իրար կը մօսեցնեմ և սօսնձելով՝ գնտակին դարձեալ իւր առջի ձեւը կու տամ: Ահա այս կերպով երկրագունդը ներկայացնող մանրանկար գընտակ մը կ'ունենաք, որով կրնաք ցամաքի մակերեւոյթին կամ տարածութեան՝ ջուրերու մակերեւոյթին կամ տարածութեան հետ ունեցած վերաբերութեան վրայ գաղափար մ՝ ունենալ:

ՑԱԿ. — Երկրին խորը, իւր ընդերքին մէջ ի՞նչ կայ :

ՕՐ. ԹԱԳ. — Կը կարծուի թէ՝ մեր սաից տակ բորբոքող սաստիկ ջերմութեամբ լուծուած մէտաղներ կան . այս մետաղները և ուրիշ ամեն տեսակ եռացած կամ հրարորդոք նիւթերը՝ քանի մը տեղեր մինչեւ երկրի կեղեւը կ'ելնեն և զայն բարձրացնելով՝ լեռներ յառաջ կը բերեն : Պէտք է քաջ գիտնոք, որ այս բաները՝ առանց երկրի ահաւի սասանմանց, որք երկալածիք կը կոչուին, չեն կատարուիր: Ուրիշ աեղեր այս հրաբորքոք նիւթերը՝ ոչթէ միայն երկրի կեղեւը կը բարձրացնեն, այլ և զայն կը պատռեն և իրենց գործած բացուածքէն՝ դուրս կը ժայթքին : Այս կրակահոս լեռները

Հրաբոս-Դվ. կը կոչուին , և իրենց բացուածքները՝ խոռոշաբան : Օրինակի հահար , Խոտալից մէջ Վեսուվ լեռը , որոյ լիտուներկու արտահոսումն , այսինքն լիտուներկու անդամ կրակ ցայտեցրնելը , ծանօթ է , թերեւս հին ատենաներն ուրիշ արտահոսումներ ալ ունեցած ըլլայ , որոնք անծանօթ են մեզ : Մեզ ծանօթ եղած այս արտահոսմանց առաջինը՝ Քրիստոսի եօթանասունը ինը թուականին տեղի ունեցած է . ուրեմն հազար ութը հարիւր տարի կայ որ այս հրաբուղինը շատ մը քաղաքներ կործանած է . իւր վերջին արտահոսումը՝ յետին ժամանակներս տեղի ունեցաւ , որոյ վրայ հաւանօրէն խօսուի լը լսած էք : 1872 Ապրիլ ամսոյն մէջ Վեսուվ լերան մօտ գտնուող մարդ մը կը պատմէր թէ սոսկալի մանիւններ և սրոտման ձայներ լսուած էին : Երկիրը կը սասանէր , լերան կողին վրայ վիճ մը կը բացուէր և այս անհետեղ բերնէն՝ տարօրինակ զօրութեամբ մը հրոյ եւ ծխոյ սիւն մը դուրս կը ժայթքէր , որ շըջակայ երկիրները մեծ տարածութեամբ ծածկեց : Բազմութիւ անձինք սպաննուեցան կամ վերաւորեցան եւ հրաբուղին արտասահոսումը՝ շատ օքէր իւր տւերումները շարունակեց :

Ֆրանսիա , Օվէրնէի մէջ , շատ լեռներ կան , որք երբեմն հրացեալ նիւթեր ժայթքած են , բայց այժմ այդ հրաբուխները մարած են :


ՄԱՅ.՝ Երկիւղալի է ուրեմն Երկիրը փարել , քանի որ անոր խորը կրակ կայ :

ԵՐ. ԹԱԳ.՝ Կը կարծուի թէ կարելի է մինչեւ 10 ժարասախ կամ 40 հազար մէտր խորութեամբ փորել , առանց հրոյ պատահելու . բայց երբէք այս չափ խորութեամբ փորուած չէ :

ՄԱՅ.՝ Վերջապէս խիստ երկիւղալ է մոտածել , որ օր մը մարդ կրնայ երկ-

րաշարմէ մ' արթննալ և հրեղէն անձ բեւի մը տակ գտնուիլ :

ՕՐ. ԹԱԳ.՝ Երկար ժամանակէ կ' վեր ֆրանսայի մէջ երկրուշարժ եղած չէ . և կարծեմ թէ այժմ կրնաք համգիստ քննաւալ : Մանաւանդ հարկ է գիտնալ , որ ինչպէս եռացած կաթին երեսի սերը՝ կաթին սրազելով կամաց կամաց կը թանձրանայ , այսպէս ալ կը կարծուի թէ երկիրս հետզհետէ պազելով՝ իւր կեղեւը տակաւ առակաւ կը թանձրանայ :



ՊԵՍ. ՏԵՐ ԱՅ. ԱՅ ՋԱ. ՇԱ.

(Եարունակութիւն և վերջ աւել թիւ 31)

Սիվատրէի բերդին առումն . Ռուսաց Պազգան լեռները անցնիլն . Քանի մի դեպքեր , եւ կարեւոր պատրաստութիւններ . Կայսերական գնդին թամիլի ագարակը փոխադրիլն , եւ Տուաֆըլ փաշային ճամբայ ելլաց . Վիտինի թահվայ աւաննէն Մուստաֆայ փաշայի գաղատը . Անդրիանուալույ առումն , եւ երեսիլսանաց որոշումն . Քանի մի խոռոշութեանց երկին շիջումն . Հաշտութեան ծողովյն կազմումն , եւ փոխադարձարար պաշտօնական մորթակաց կնքումն , եւ սուղ ինչ պատերազմի պատրաստութիւն :

Անցեալ տարուան Զիգատէ ամսոց սկիզբէն ՚ի վեր Ռուսաց զօրքը Ախիսարը թէի բերդը պաշարէր և վերջին աստիճան կը նեղէր . թէեւ քաղաքին բնակչէքը գտնուած իսլամզօրոց հետմինչ այս իէտք քաջութեամբ եւ արիւթեամբ ջանացին պաշտպանել , այլ որովհետեւ բերդին բոլորտիքը գտնըւած պատիկոց , և այլ ամ-